

ԱՐՄԱՉՈՒ ԴՊՐԵՎԱՆՔԻ ՎԵՐԶԻՆ ԴԱՍԱՐԱՆԸ

Տարագրութեան ու եղեանի տարին, 1915, Արմաչու Դպրեվանքին մէջ կ'ուսանէինք: Ընդամէնը՝ 39 ուսանողներ, մէկ մասը Պոլոսյ և Բիւթանիոյ ըրջակայ զիւզերէն, իսկ միւսը՝ Արեւմտահայաստանի ներքին գաւառներէն:

Դպրեվանքը, քառորդ զարու մը շրջանին, 1890-1915, կրօնա-և կեղեցական եւ ազգային-գաստիարակչական աչքառու հաստատութեան մը Համբաւը կերտած էր իր համար: Պոլսահայ թաղերու քարողիչներն ու գաւառի առաջնորդները նկատելի թուով մը Արմաշականներ էին, ազգին ու Հայրենիքին նուիրուած հմուտ, լուսամիտ եւ ժրաջան հոգիներ: Արմաշական մըն էր նաև Թրքուայոց նորընտիր պատրիարքը՝ յանձնին Զաւէն Արքեպոս. Եղիայեանի:

Դպրեվանքը, արդարեւ, բազմակողմանի առաւելութիւններով օժուր-ւած կրթական բարձր հաստատութիւն մըն էր, բացառապէս օժուր-ւած ու սուցական հեղինակաւոր դէմքերու կազմով մը:

Մերուայ նպա. Նարոյեան*, վերատեսուչը, գրաբար եւ Հայ եկեղեցական պատմութիւն կը դասաւանդէր:

Մինաս Մալեան՝ Հայերէն եւ Հայ դրականութիւն:

Մինաս Սէմերնեան՝ թուրքերէն եւ Հայոց ու ընդհանուր աղուու պատմութիւն:

Նրուանդ Գարբալեան՝ ուսողական դիտութիւններ:

Ռիչըրտ Հարտի՝ Փրանսերէն:

Յակոբոս Այագեան՝ ձայնագրութիւն եւ երաժշտութիւն:

Ի գէպ այդ շքեղ իրականութեան, եւ դիւրաւ ընտելացած Դըպրեվանքի միջամայրին, կարգապահական կանոններուն, ուսմանց ծրագրին ու դասաւանդութեանց, յամտոօրէն փարած էինք մեր դասերուն, ապագայական երադներով օրորուած:

Դպրեվանքի շրջափակէն ներս՝ արտաքին աշխարհի քաղաքական իրադարձութեանց չուրջ համարու և սահմանափակ տեղեկութիւններ մը կը ստաւայինք միայն:

Սարանէվոյի մէջ զահաժառանգի մը սպաննութիւնը համաշխարհային պատերազմի մը մղած էր ազգերը, պատերազմ մը, որուն մէջ միրճուած էր նաև Թուրքիան:

Ռազմական ճակատներու չփոթ, Հակասական ու չոնդալից լուրերու հետ հետզետէ չարագուշակ տեղեկութիւններ կը ստանայինք մեր ազգային-համայնական կեանքի չուրջ: Պոլոսյ մէջ Հայ մտաւրութականներու ձերակաւութիւնն ու աքսորը, Ապրիլ 24-ին, Քանաներու կախազանը Պայազիսի Հրագարակին զբայ, Յունիս 15-ին, եւ զանգուածային րոնագաղթի ու ֆարդի պատմութիւններ սարսուառով կը համակէին մեր հոգիները:

Էացութիւնը զգալիօրէն կը վատթարանար, ու մենք դիրէն ու դիրքէն խոռոշած՝ դէպքերու գահապիթումը կը դիտէինք վախով ու երկխղով:

* Դպրեվանքէն շրջանաւարտ 1905-ին: Յետագային Պատրիարք Թուրքիոյ Հայոց:

Դաստիանի այն ուսանողները որոնք Պոլսոյ եւ Բիթանիոյ շրջակայ զիւղերէն էին, տուն վերադարձան, իբենց ծնողներու մօտ, իսկ Կարնեցի, Մըշցի, Երգնկացի, Բարերդցի, Քղեցի, Խարբերդցի, Բաղէցի, Խնուսցի, Տիգրանակերտցի, Սերաստացի, Եւլոկիացի, Ամասիացի եւ Արարկիրցի ուսանողներու մնացինք Դպրեվանքի մէջ, արտմօրէն սպասելով մեր ճակատագրին:

Այդ օրերուն, Յունիս-Յուլիս, 1915, Պոլսոյ կեդրոնական բանտի տրնօրէն՝ վատահամբաւ Խպրահիմի Հրամանով ու Հսկողութեամբ Խզմիտի, Պարտիզակից Օվաճրդի ու Արսլանակէկի մէջ ծեծի ու չարչարանքի սպասնալիքով հայերը խճրովին կը տեղահանէին գէտի հեռաւոր ու անծանօթ վայրեր: Միտին խումբ մը քաջարի Հայորդիներ, մերժելով զօրակոչի ու զաղթի ամէն հըրաման, լեռ բարձրացած էին, միշտ պատրաստ՝ զէնքի ու կռուի: Փառք Հերոսներուն:

Յուլիսեան կէսօր մը, 1915, շրջանի թուրք չէթէն խարազանք ձեռքը՝ Դպրեվանք խուժեց իր արբանեակներուի: Վանատան իր խուցին մէջ Յովհաննէս վարդապետը մահացու կերպով չարչարելէ եւ խոշտանգելէ յետոյ, մոյեղնած թուրքը բատօրէն Հրամայեց մեղ մէկնելու պատրաստուիլ «Հրաման կայ Խսթանապոլ զրկելու ձեզ, Պատրիարքարանը», գոռաց թուրք չէթէն, չնական քրքիջ մը աչքերուն մէջ:

Լուս էինք, անխօս էակներ, կասկածին ու յոյսին խորհուրդովիք պարուրուած:

Հրամանը հրաման էր:

Յաջորդ առաւօտ, անձնական դոյջերու թեռ մը շալակած, խմբովին ճամբայ կ'ելլենք դէպի Խզմիտ: Կը քալենք երեք ոստիկաններու Հսկողութեամբ, իր քայենք գանդադ ու մտածելու, կը քալենք ու եւ կը նայինք, անգամ մըն ալ, եւ անդամ մըն ալ դիտելու Դպրեվանքի լուսաւոր պատկերը, որ ալ կը հեռանար, կը փաթթուէր Հորիզոնին եւ կ'անհետանար:

Իրիկոնը Խզմիտ կը հասնինք, Խզմիտի բանտը, ուր Հարիւրաւոր Հայ կալանաւորներ խուճապի մատնուած՝ պատերուն կը զարնուին, խաւար ճակատագրի մը սեւ փոթորիկը հոգիներուն մէջ:

Գէշերը բանտին մէջ մնացինք, բացօթեայ, յոդնած, անհանգիստ, քնատ ու մտահոգ:

«Հրաման կայ Խսթանապոլ զրկելու ձեզ, Պատրիարքարանը», այդ պէս ըսին մեղի երէկ, ու այդ յոյսին կառչած հրամանի կը սպասենք:

Կէսօրին ոստիկանները մեղ կ'առաջնորդեն չողեկառքի կայարանը, ուր արեին տակ փառւած մարդկային թշուառ էակներու բազմութիւն մը կը սպասէ, օրերով կը սպասէ ճամբայ ելլերու, ո՛վ զիսէ դէպի որ անծանօթ գողովանները չարչարանքի ու մեռելութեան:

Յանկարծ «եալլա՛յ, եալլա՛յ» կը պոռչտայ մէկ ոստիկանը, դէպի մօտակայ չողեկառքը ուղղելով մեղ, եւ «Հայոսար Փաշա» ու «Խսթանապոլ» բառերը կը ծամծմէ ակռաներուն տակ, մի գուցէ խարէկան դիտաւորութեան մը բնոյթով:

Բայց իրիկունք Պոլսոյ բանտին մէջ ենք: Ամէն վայրկեան նոր բանտարէեալներ կ'աւելնան, բոլորն ալ Հայ, շուարած, խոռվ ու անհանգիստ, եւ թուրք ոստիկաններ՝ դաժան:

Պատրիարքարանը տեղեակ է մեր կացութեան: Հրամաձայն կառայաւարական Հրամանաւորի, Պատրիարքարան ալիսով փոխադրութիւնք: Դպրեվանքը Պոլսոյ Պատրիարքարանի հովանաւորութեան ենթակայ կրօնական հաստատութիւն մըն էր:

Վատանպաւոր ժամանակներ էին : Մինչեւ Սեպտ . 1915 , մնացինք Պատրիարքարանի մէջ , Պատրիարքարանի հսկողութեան ներքեւ , եւ միշտ Պատրիարքարանի շրջափակէն ներս : Արդէն Պատրիարքարանն ալ խիստ հսկողութեան տակ կը դանուէր թուրք իշխանութեանց կողմէ :

Երբ զպրոցական տարեցրջանն ակսու , Սեպտ . 1915 , Պատրիարքարանի կարգադրութեամբ մեկնեցանք Մաքրի Գիւղ , Պէղաղեան Երկրորդական վարժարանի մէջ շարունակելու մեր ուսումը :

Բարձրագոյն դասարանի աշակերտներ ենք , գիշերօթիկ : Շատ զոհ ենք , բախտաւոր եւ զրազած մէր գասերով : Պատկառելի դասախոսներ կ'այցելին վարժարանը , Եղիշէ Արքապս . Դաւրեան , Դաւիթ Խաչկոնց , Հայր եւ որդի Գարեգին եւ Գեղամ Գայաֆեաններ , Գէորգ Սիմքէշեան , Կէլիպոյեան , եւ ուրիշ մեծութիւններ : Վարժարանի տնօրէնն ալ , Պօղոս Պէղաղեան , կարեւոր դէմք մը , մեծ վստահութիւն կը վայելէր կառավարական եւ ոստիկանական շրջանակներու մօտ :

Համեմատարար ազատ էինք վարժարանէն դուրս ելլելու , պատելու եւ զրունելու :

Բայց զեռ անստոյգ եւ խարուսիկ օրեր էին : Տարեցրջանի զպրոցական դասաքննութեանց ատեն , Յունիս 1916 , ոստիկանները թակեցին վարժարանի դուռը , եւ առանց քանի մը վայրկեանի թոյլառութեան , Արմաշական աշակերտներս առաջնորդեցին դէպի Մաքրի Գիւղի ոստիկանատանը :

Այդ օրերուն թուրք կառավարութիւնը կը մճոէր ջնջել Պոլոսյ Պատրիարքութիւնը եւ Կիլիկիոյ Կաթողիկոսութեան հետ՝ Երուսաղէմի Հայոց Պատրիարքութեան միացնել : Միաժամանակ , Զատէն Պատրիարքն ալ Պաղտառ կ'աքսորուէր , իր ծննդամայրը , եւ մեղ ալ , որպէս կրօնական վարժարանի ուսունողներ , Երուսաղէմի Հայոց վանքը կը դրէկին :

Մաքրի Գիւղի ոստիկանատան մէջ մեղ հետ էին նաև արմաշական Մամբրէ եւ կարապեա արեղանները : Նոյնպէս Պէղաղեան վարժարանէն երկու ուսունողներ , կարնեցի Գարեգին Փաստրիմաններ , Հօրեղբորորդույնը երկու զաւակները , Գեղամ եւ Վահէ , նաև կին աշակերտներ Պոլոսյ Միթմարեան զպրոցի :

Պոլոսյ կայարանը Փաստրիմաննեան տղաները անջատեցին մէրմէ : Յետաղային անդեկացանք թէ՝ Պրուսայի մօտերը անբացատրելի չարչարանքներով սպաննած են զանոնք :

Պոյէն մինչեւ Երուսաղէմ բռնադատ ճամբորդութիւն մը կը մտահոգէր մեղ : Անապահով կը զգայինք , ենթակայ թուրք չէթեներու յարձակումներուն ու վայրադութեանց : Ուր երկաթուղու դիծ կար , կը ճամբորդէինք չողեկառով , այլապէս՝ հետիւնն , չարչարանքի ուղիներու :

Հայուար Փաշային երկաթուղային դանդաղ , երկար , ճանձրայի եւ յոդնեցուցիչ զնացքէ մը յետոյ՝ մեր առաջին հանդոււանը եղաւ Գոնիայի խուտր , խոնաւ եւ զարշահոտ բանորը :

Դուրսը՝ բանտին մօտ հետաքրքիր դէմքէր մեղ կը դիտեն կարեկցութեան մը նայուածքներով : Անոնցմէ մէկը վարանոտ քայլերով կը մօտենայ եւ հաղիւ տելի չունչով մը կը հարցնէ թէ ո՞վ ենք մենք :

— Արմաշական ուսունողներ», կը պատասխաններ , եւ այդքան միտյն :

— Ես Հոճա Գրիգորն եմ» , ըստ մարդը եւ անհետացաւ :

Բանտին անկիւնը ծուարած , վաղուան պատահականութիւններու մասն կը ժոմտանք , վաղը որ անորոշ է եւ աւելի մտալլելի :

Գրեթէ երկու ժամ վերջ՝ Հոհա Գրիգոր եւ քանի մը Գոնիացի հայեր, որոնք գործի կապակցութեամբ տեղահանուած չէին, բանտի տնօրինութեան կը դիմէն, եւ մեծ երաշխաւորութեամբ արտօնութիւն կը ստանան բանտէն հանել մեզ օրուան մը համար, տուն տանից, հիւրասիրել, պատսպարել դիշերը եւ յաջորդ օրը պաշար տալ մեզ եւ բանտ վերապարձնել, ապահով ճամբորդութեան մը հապար ու մէկ բարեմաղթութիւններով:

Ա՛խ, Հայուն բարախուն սիրտը, Հայուն ասպնջական ողին:

Դեռ սկիզբն էր այդ մեր երկարածիղ ու անսույց ճամբորդութեան մինչեւ Պաղեստին, Երուսալէմի Հայոց վանքը, եթէ այդպէս էր կառավարական հրամանը, որուն նուազագոյն վատահութիւնն անդամ չունէինք, բացի սույնեան տկարութեամբ բախտին յանձնելով գալիքը:

Աստիկանական հսկողութեամբ՝ չողեկառքը Պօգանթի կը փոխադրէ մեզ: Աստիկանները կը լքեն մեզ բանտին առջեւ, եւ կը սկսին ազահօրէն ճաշել ու մեր բախտին վրայ ծիծաղիլ:

Ճատ խիստ հսկողութիւն մը չկայ: Սահմանափակ ըրջանակի մը մէջ քայլեր կ'առնենք, ըրջապատը դիտելու հետաքրքրութեամբ: Օդը խիստ տաք, եւ արեւը բորբ:

Աղեխարձ տեսարան մը: Բազմաթիւ Հայ կալանաւորներ, նիհար, դալուկ ու հեւասպառ, եւ քրամինքի մէջ ողողուած ճամբուն վրայ անընդհատ քար կը կոտրէն ծանր մուրճերով, ըրջապատող թուրք ժանտարմաններու մըտրակներուն ու յուտանքներուն ենթակայ:

Իրիկունը մեզ կը շարտեն մութ յարդանոցի մը մէջ: Կը փորձենք քրնանալ: Ապարդիւն: Մասհողութիւնը այն է, որ չողեկառքի դիծը կը վերջանայ Պօգանթի մէջ, ու մենք լեռնային ճանապարհով պիտի քալենք դէպի Տարսոն:

Առաւոտը կը բացուի, պահակներէն մէկը կը բանայ յարդանոցի զուուը, բաներ մը կը մըթմբթայ, բայց խատութեան ու սպանայիթի փորձեր մը շըներ:

Անհամբեր ու անհանդարս՝ կը սպասենք ճամբայ ելլելու, բայց աճապարանքի նշաններ մը չկան ու մենք, սատիկանական հսկողութիւնն ոչ չատհեռու արեւեին տակ կը չըջադայինք:

Անողոքը եռուցեն մը կը տիրէ Պօգանթի մէջ: Բազմաթիւ բեռնակառքերու խճողում մը: Գերման զինուորներ սարգմանթերք կը փոխադրէն Պազմատի ճակատը, եւ բամպակի բեռներով կը վերադառնան: Զինուորական տարազով երկու անձեր աւ դէպի մեզ կ'առաջանան: Նախազգացում մը կ'արթքնայ մէկ մէջ: Հայու կը նմանին, Հայու դիմադիծ, Հայու աչքեր:

Բախտաւորութիւնը...: Գերմանացիներու մօտ դիմուորական Հայ թարգմաններ են, որոնց բարիխօսութեամբ ու միջնորդութեամբ Գերմանական բնանատարին նշանաշարժ կառքերով ճամբայ կ'ելլենք դէպի Տարսոն, Տարրունան լեռներու քարքարու ամայի ուղիներով:

Տարսոնի սատիկանատունը պարսպանատ ընդարձակ չէնքի մը մէջ ենք: Թջնամական սպասնայիթներ չեն ըներ: Տեղուն անուանի հայերէն Շարիանական եղայրները, որոնց վատահուած էր չըջանի թուրք բանակին համար ցորենիւու ալիւրի մատակարարումը, սատիկանատուն կ'այցելէն, կը քաջալերն մեզ, նաև զրամական օգնութիւն, Հարկ եղած ժամանակ սատիկանները կուշառելու նախատեկով, ի հաշիւ ապահով ճամբորդութեան:

Տարսոնի կը յաջորդէ Աստանայի բանտը, Հաղիս կծկաելու շակի խցիկ

մը, ուր խոժոռ ու խստաղէմ պահանկներ, ո՞չ միայն կաթիլ մը ջուր խմելու արտօնութիւն չեն տար, այլ եւ անդապար կը հայհոյեն, թուրք հայհոյարանական շատ ճոխ հոլովոյթներով:

Արդեօք ճնշումի ու բռնութեան նախափո՞րձ մը:

Արդեօք չարագուշակ ազդարարութի՞ւն մը գալիք վատ օրերու:

Մամբրէ արեզան¹, միշտ լսաւածն, կը ջանայ վարատել վախի ու գտանդի ամէն զգացում, եւ քրիստոնէական բարեմտութեամբ կը փորձէ խաղաղ ու պայծառ օրերու յոյսը ներչնչել մեղ:

Մինչ այդ՝ ճամբար կ'ելլենք դէպի ձիհուն, դէպի Օսմանիյէ, եւ Աշունոսի լեռնային կիրճերով դէպի Բալահիյէ, ենթակայ հետիւուն ճամբորդութեան մը բազմալիսի գաժանութեանց:

Բալահիյէի բանտը եւ սոտիկանաւատան մէջ՝ ժէօն թուրք սպաններ կիսալուրներու արիւնուս սպանդին դէպքերը կը հաշուեն լրբօրէն, միաժամանակ զարմանք յայտնելով թէ ինչպէ՛ս թոյլատրուած չէր սոտիկաններուն, Արմաշական ուսանողներուս հաշուեյրդարպն ալ կատարելու Ամանոսի ամայի ձորերուն մէջ:

Գիշերը մզճաւանջ մեղաւ: Անքուն աչքերով պահակնելու շարժումներուն կը հետեւինք: Ժամերը որքա՞ն դանդաղ կը յառաջանան: Ողջո՞յն, բախի առաւօտ: Խաւարին հետ վախը կը փարատի: Սոտիկանները կայարան կ'աշխորդեն մեղ: Ծողեկառքը դէպի Հայէպ կը սուրբայ:

Հայէպի բանտին մէջ մեզմէշ շատերը կը հիւանդանան: Գլուխի ցաւ, պաղառութիւն, հազ, ջերմութիւն: Զինուրական թժիշկ մը կը քննէ մեղ: Հայէ, ըրֆախոչ ու բարեմոյն հոգի մը:

«Մի մտահոգութեք», կ'ըսէ Հայ թժիշկը գուրզուրանքով, «շարաթի մը պահէնք ձեզ Հայէպի մէջ, կը լաւանաք ու սպահով կը շարունակէք ձեր ճամբորդութիւնը»:

Որքան երախտապարտ ենք Հայ թժիշկի Հողածութեան ու զարմանութիւն:

Շարաթ մը վերջ՝ դէպի Դամասկոս: Հնազարեան այս քաղաքի բանտին մէջ թուրք սոտիկանութիւնը համեմատաբար մեղմ վերաբերմունք ցոյց կու տայ մեղ հանդէպ: Արտօնութիւն կը առանձննեք Դամասկոսի հայոց եկեղեցին ու առաջնորդաբանը այցելելու, ուր տեղույն հովիլը՝ Արիստակէս Վրդ: Խաչատուրեան շտու բարեացակամօրէն կ'ընդունի մեղ, կը հիւրասիրէ, եւ ուրախութիւն կը յայտնէ, որ Դպրեվանքի ուսանողներուս թոյլ տրուած է քաղաքական այս վատանդաւոր օրերուն Երուսաղէմ փոխադրուիլ:

Յուլիսի վերջերը, 1916, ապահով Երուսաղէմ կը ժամանենք, եւ կ'ամփոփուինք Հայոց վանքին մէջ, որպէս կրօնական վարժարանի աշակերտներ:

Պատերազմական խիստ պայմաններու ենթակայ՝ տնտեսական անձնաւելութեան մէջ կը զտնուէր Վանքը այդ օրերուն, եւ խճողուած՝ հազարամուր Հայ զաղթականներով: Երուսաղէմ տարագրուած էին նաև թրքահայ շատ մը բարձրաստիճան եկեղեցականներ: Ժամանակաւորապէս փակ էր ժառանգութեաց վարժարանը, բայց պատեհութիւն արուեցաւ մեղ հետեւլու Օթմանեան

¹ Մամբրէ Արք. Սիրունեան, Առաջնորդ Եղիպահահայոց, վախճանած 1966-ին:

Սրբազնի և գարեղին վրդ . Խաչառութեանի² կարգ մը դաստիօսութեանց :

Պաղեստինի պատերազմական ճակատը հետզհետէ կը տկարանար, հակառակ թուրք եւ գերման ուժերու դիմադրական յամառ ճիկերուն:

Թուլք կառավարութեան կողմէ Երուսաղէմի Հայոց Պատրիարքութիւնն ալ իր Սինոդով կը փոխադրուէր Դամասկոս։ Լուր կը տարածուէր թէ պատերազմական կացութեան հետեւանքով՝ քաղաքի ընդհանուր բնակչութիւնն ալ փոխադրուելու էր աւելի ապահով վայրեր, երբ Անգլիական բանակը ուղարկան ճարտար հարուածով մը դրաւեց Երուսաղէմը 1917-ի Դեկտեմբերին։

Քաղաքը փրկուած էր : Անդ լիական բանակի յառաջացումով Հայ զաղ-թականներու նոր կարաւաններ կը հասնէին Երուսաղէմ :

Թրքական բանակի պարտութեան եւ Հայ Լեռէռնականներու յաղթա-նակի լուրերը անչափօրէն կ'ոգեւորէին ու կը խանդավառէին մեզ :

Նոյեմբեր 11, 1918, դիմադադար եւ վերջ Համաշխարհային Առաջին պատերազմի:

Այսօր, երկար տարիներ յետոյ, Արմաշու Դպրեվանքի վերջին դասընթացի ապրող քիչերս, տարտղնուած Հայրենի Աշխարհէն մինչեւ հեռաւոր երկերներ, ցաւով ու սարսուառվ կը վերտիշենք ողբերգական երէկը, աւելի քան համոզուած՝ Հայ ժողովուրդի վերապրումի չքեզ ողիլին, ստեղծագործ Հզօր ճիպին եւ լուսագեղ ապագային:

6. Результаты

ShppnJP

² Դպրեվանքին շրջանաւարտ 1905-ին և յժտագային Պատրիարք Թուրքիոյ Հայոց 1951-1962: